

1002 3/4 շրջաբերութիւն կը կատարէ  
իր առանցիցը վրայ :

Այս թիւերէն գիւրաւ կրնանք հետեւունել շրջաբերութեան մը ժամանակը ըստ քաղաքական ժամու, վայրկենի և մանրերկրորդի, բաւական է կազմել հետևեալ համեմատութիւնը

$$\frac{2400,000000}{100,273794} = \text{ժամ } 23, \text{ վայրկ. } 56, \text{ մանրերկրորդ } 4-09.$$

Ուստի կը տեսնենք որ երկրիս շրջաբերութեան մը ժամանակը փոքրադոյն է քան զ24 ժամն, որ լաւ ժամացոյց մը կը ցուցընէ, և այս պակասն է 3 վայր-

$$100,273794 : 100,000000 = 24 : \pi$$

ուր ու կը ցուցընէ շրջաբերութեան մը ժամանակը Արդ լուծելով այս համեմատութիւնն երից կանոնով, կը գտնենք շրջաբերութեան մը ժամանակը

կեան, 55 մանրերկրորդ և 91 հարիւրորդ մանրերկրորդի :

Կը շարունակուի

## Զ Ա Ն Ա Զ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Քանի մը միջատաց ոյժը . — Շատ հետաքրքրական են զելմիացի բնախօսի մը ըրած զիտողութիւններն քանի մը միջատաց ուժոյն վրայ, որ մեծ զարմանք կը շորժէ բազդատելով ուրիշ մեծամարմին կենդանեաց ուժոյն հետ : Վասն զի փղին ոյժը, եղջերուին արագաշարժութիւնը, վագրին ոստելու ոյժը, վագերաձիուն (զէպրա) երադութիւնն, ոչինչ կը համարուին տեսնելով որ ծղրիտն այնպիսի տարածութիւն մը կ'ոստու, որ քան զիւր մարմնոյն երկայնութիւնն 200 անգամէն աւելի ընդարձակ է . նոյնպէս լուն . մեղուն կը ռնայ ժամուան մէջ 20 մղոն կատարել . կ'ապահովեն թէ թիթեանիկ մը մէկ թորիչով 100 մղոն հեռաւորութիւն կը տրեր է : Վերցիշեալ բնախօսը բազմապատիկ և զգուշաւոր զիտողութիւններէ կը հետեւունէ որ միջատն ընդհանրապէս կրնայ վերցունել ժանրութիւն 40 անգամ՝ աւելի իր մարմնոյն ժանրութենէն, մինչդեռ մարդս հազիւ կրնայ իր մարմնոյն 5/6 մասը վերցունել . ժանրութեան համեմատութիւնը կ'անք՝ միջատին համեմատութիւնը նոււա-

ղելով : Ոստելու ժամանակ մեծ միջատները իրենց ծանրութեան մէկ ու կէսը կրնան վերցունել . իսկ մանրերը՝ երեք ու չորս : Թաշելու ժամանակ՝ ճանճ մը իրեն ծանրութեան երեքպատիկը կը վերցունէ, մեծ ճանճ մը՝ քառապատիկ մեղուին ժանրութեանն, բայց մեղուն կրնայ տանիլ 23 կամ 24 անգամ իր ժանրութենէն աւելի :

Անգդիական գեղասեղք . — Ասկէ քառասուն տարի առաջ, Անգդիա իր գործածութեանն համար և վաճառականութեամբ գուրս զրկելու համար, օր ըստ օրէ 20 միլիոն գնդասեղդ կը շինէր . հիմա օրն 50 միլիոն գնդասեղէն աւելի կը շինէ :

Այս 50 միլիոնին 37 միլիոնը Պըրմինկէմ կը շինուի, 13 միլիոնը՝ Լուարա, Սդրէնտ և Տրային .

Գնդասեղդի շինութեանն համար տարուէ տարի գործածուած մետաղին քանակութիւնն է իրը 1275 տակառաշափ, կամ 2,857 120 անդղիական լիպրա . այս քանակութեան ուժերորդ մասն է երկաթի թել, որով կը շինուին

մազի երկժանիներն ու ու գնդառեղներն :

Գործածուած արուբէ թելն է իրը 2,600000 լիպրա, որ տալով 42 թենս առ լիպրա՝ կընէ 444583 լիրա սղեռլին, այսինքն 2,864575 ֆուանդ. իսկ երկաթի թելն է 341800 լիպրա, որուն դինն է 7183 լիրա սղեռլին, այսինքն 179575 ֆուանդ :

Այս բովանդակութեանց վրայ, որ միայն նախնական նիւթը կըներկայացունեն, պէտք է յաւելուզ գործաւորաց վարձը, թուղթը, շինուած տուփերը, մեքենայից սպառումը և գործատեարց շահերը, և ասոնց նման ամեն ծակվ հաշուելով, տարուէ տարի Անդղիյ մէջ շինուած գնդասեղին ծախըն է իրը 200000 լիրա սղեռլին, այսինքն 5 միլիոն ֆուանդ :

Աշխարհնահամար Անգիական Հնդկաց . — Քանի որ աշխարհս եղեր է առաջին անգամն է որ Հնդկաստանի քնակչաց աշխարհահամարը կ'ըլլուի :

Ըստ այսմ աշխարհահամարի, Հընդկաստան հանդերձ Անդղիյոյ հարկատու տէրութիւններով և կալրաածներով 238,830958 բնակիչ ունի, այսինքն թէ բովանդակ կ երոպայի հաւասար Ռւստի միջական հաշուով իւրաքանչիւրքառակուսի անդղիական միոն 24 բնակիչ կ'ունենայ :

Հնդկաստանի մեծամեծ քաղաքներն են. կալկադա, որ հանդերձ արևատարձաններովն, ունի 895000 բնակիչ, Պոմպայի՝ 644000 բնակիչ. Մատրաս՝ 398000 բնակիչ. և Լուքնով՝ 285000 բնակիչ :

Ըստ այլայլ կրօնիցն զոր կը դաւա-

նին անգղիական Հնդկաստանի բնակչները, կը բաժնուին 140 միլիոն ու կէս՝ պրահմականք, 40 միլիոն 750 հազար՝ մահմետականք, 9 միլիոն ու կէս՝ պուտականք, հրէայք և փարաիք. Թացեալ միւս բնակչաց կրօնքը կարելի չէ եղած սառագել :

Քրիստոնեայք 900 հազար են, որոնց 250 հազարն եւրոպացի են, և 650 հազարը բնիկք :

Հնդկաստանի մէջ 23 այլեայլ լեզուք կը խօսուին :

Սրկմտեան գաւառաց մէջ գրեթէ 300 ցեղ (Caste) կան, իսկ Պինկալայի մէջ գրեթէ 1000 ցեղ :

Անգղիական կառավարութեան կամ իրմէ կախումն առնեցող տեղական կառավարութեանց ծառայութեանը մէջ կը գտնուին 1,236000 անձինք. այսինքն 629000 անձինք, մէկտեղ բովանդակելով 849 քարոզիչներն ալ, կրօնից կը ծառայեն. 30000 մուրացիկ կրօնաւորք են (Փաքիս). 10000 աստեղահմայք. 5 կախարդք, 465 դիւահանք. 518 բանաստեղզք. 1 ճարտասանն 83000 օրէնսգէտք. 75000 բժիշկք և 218000 արուեստաւորք, որոնց կարգէն պէտք է սեպել լարախազացները ոճախաղացները, և կապկամարզիչները :

Երկրագործք 137 միլիոն են, և 950 հազար փղապանք, ուղտապահք և հովիք :

Մուրացիկները, թափառականները և պարապորդները 103 հազար են. խաղու արուեստաւորներն 22, աղաւնի վարժեցրնողներն 5, լրտեսները՝ 40, արուեստով դոզերն 361 և աւազաններն 30 :

